

## ԿՈԻ ԳԱՍ ՅԱԶԱԽ ԴՐՈՒ ԻՆՇԻ...

Չախուն Պէրպէրեամի յիշատակին

Կու գաս յահախ դուն ինծի, իմ մենուքեան պահերուն,  
Ներկայուքեամբդ կը լեցնես պարապուքիւնը կեանքին.  
Կը բերես դուն քեզի հետ հին օրերու քաղցրուքիւնն,  
Պահ մը մարմին կը եագնին հին երազները կրրկին:

Կու գաս յահախ դուն ինծի ու կը նըստիս իմ դիմաց.  
Հանդարս-հանդարս կը խօսիս... Կարծես իրար, ետեւէ  
Կ'անցնին Ալկրատ, Պրդատոն, Արխսոստէլ... Ագուինաս...  
Տէքարդ ու Քանիդ ու Հէկէլ... Ու շըֆերը կը տեւէ:

Ցետոյ նիւքը կը Փախուի... Ձեռքին մէջ մուրն ու վրրած.  
Կուրծքին զըրիչ ոսկեղէն, կ'անցնի ահա Միքէլ Անժ,  
Հրեշտակաղէն Ռաֆայէլն ու Ֆոլէն ալ Տա Վինչին...  
Կ'անցնի Ռամպրանոր հըսկայ, Վան Տայգ. Վան Կոխն մտատանց :

Կը փոխուի նիւքը նորէն... Բալեստրինան է անցնողն...  
Պախը կոկիկ ու վըսնմ ու համաշափ քայլուածքով.  
Կ'անցնի Մոցարդն ալ ահա — լուսընկայի պայծառ շող,  
Ու Պէրհովէն մըրըրկոտ, բնուքեան ամբողջ խըռովքով:

Բերանքդ Ակն է ուրկէ իմաստուքիւն կը հոսի.  
Իմաստուքեան խորանին Վըրայ բացուած է այդ Ակն.  
«Բան»ին Զուքը մերը, կարծես, շըրքներուդ վրայ կը կասի,  
Ու հոսանքը աւելի բըխի գուլալ ու յըստակ:

Ընդունարան է հոգիդ ձայնի, ձեւի ու գոյնի...  
Ո՞վ քեզի չափ, քեզի պէս, սիրտն անոնց դէմ ունի բաց.  
Ո՞վ քեզի պէս կը տեսնէ իմաստը խոր ու գաղտնի,  
Բառին, նիշին, երանգին, ձեւերուն մէջ քագնըւած:

Ու միտք ու սիրտդ մըշտավէս իրարու հետ ներգաշնակ,  
Լըրացուցիչ իրարու, իրար' լոյսով միշտ պայծառ.  
Միտքը խորունկ ու խոհուն, սիրտդ արուեստի հուրով տաք,  
Դէղեցիկը կը վառէ աչքերուդ մէջ շող մ'աննառ:

\*\*\*

Սըրահն լցում է ահա, ու ամէնքը վերացած  
Կ'ըմպեն նեկտարը «բան»ին որ կը հոսի քաւ միտքեն.  
Մ'եկնողները, ամէնքն ալ, ահաւասիկ ես դարձած,  
Նրենց տեղերն են նըասեր... Ելեր՝ հողի բնդերքէն,

Զորս ծագերէն աշխարհի, հաւաքուեր են վերըստին.  
Քակցըր-քաղցըր կարօտով. պահ մը շուրջըս կը նայիմ,  
Հին դէմքերն են անփոփոխ, եին նայուածքներն իմ չորս դին.  
Խրցանիկու թեան կաթիլներն աչքերէս վար կը սահին:

Ու ֆիշ մը ետք, անվարան Գիրի Հըսկան ալ կու գայ,  
Եր արծիւի նայուածքը կ'ընդգրկէ մօտն ու հեռուն.  
Միբար խոցու է, պահ մը տըխուր ու լուս կը խոլիայ,  
Վերցին պատգաւն իր կու տաւ ցաւով, յոյզով վարարու՞ն:

«Ինչ որ հասեր է մեզի, իբր աւանդ ու սըրբաւթիւն,  
«Ահա ձեզի կը քողունք, արդիւնքին եեւ մեր նիգին,  
«Իու ք էք պաշտպանն ու պահակ... չըյանձնէք զայն եռվերուն...»  
Խոսքը կիսաս կը մընայ, կը տանի ձեռքը կուրծքին:

Աչքերուն մէջ կայ արցունիք, տըժգոյն է դէմքը հիմա,  
Կը ծկումները իր դէմքին՝ սիրտին ցաւերն կը մատնեն.  
Շրբեղ Օրրացն այդ, գիտենք, շատ չըպիսի դիմանայ,  
Հոն օրօրուող երազներն ուր ապաստան պիտ' գըտնեն:

Ու լրուոքեան մէջ յանկարծ կը մեկնի ան անյոդդոգդ.  
Պահ մը հետ դուն ալ կ'ելլես, կը հետեւիս իր հետքին.  
Դուրսը խաւար ու մըշուշ, ու դուք երկու պայծառ շող.  
Կը հեռանաք, կը նայինք ձեր ետեւ էն անձկագին:

Իր հեռանաք, քընուոքեան բայց օրէնքին հակառակ.  
Հեռանալով աւելի մեծ ու պայծառ կ'երեւիք.  
Կը հեռանաք զերդ երկու երբեղէն սիւն երկնառուք,  
Մ'ենք, զերդ նամբորդ հըմօրեայ ձեր լուսին կը հետեւինք:

\*\*\*

Երբ կը դառնամ ինքս ինծի, սրահն պարապ է արդէն.  
Առանձնակ եմ հիմա ես, մութը կ'իջնէ իմ չորսդին,  
Ամայութիւն ամէն կողմս, ո՞հ կը սոսկամ ես մութէն.  
Կ'իջնէ խաւարն հոգւոյս մէջ, ու ծանրութիւնն իմ սիրտին:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ